

ըլլանին, և թէ դարձեալ կրնան ի-  
րենց բնական փառքին հասնիլ. սիրտ  
ըրին, ցատքեցին ջրի մը մէջ, լողացին,  
մաքրուեցան, դոյներնին լոյսերնին  
առին, ու վերացան թագին բոլորն  
առին. մեծ թագաւորին պայծառ  
թագին վրայ փալփլեցան:

Հ. Դ. Մ.

### Ի՞նչի՞ն ճարդու նէարագիր :

Ի՞նչի՞ն ճարդու թիւնը ան պակսութիւն  
ներէն մէկն է որ ունեցողը ամենեին  
շիշանչնար. անանկ տգեղութիւն մըն  
է որ հոգեցին ալ՝ մարմնոյն ալ գե-  
ղեցկութիւնը կ'աւրէ, տգեղ կ'երե-  
ցնէ. Շատ անդամկը լսես՝ որ կ'ը-  
սեն. Ծարոսը կամ Ակրակոսը շատ  
աղեկ մարդ է, բայց կոպիտ է. Ի՞ն-  
կրթութիւնը ամէն պակսութենէ ա-  
ւելի շուտ կը տեսնուի մարդուս վը-  
րայ. անոր համար ալ անկիրթ մար-  
դը ամէն ընկերութենէ դուրս մնա-  
ցած, իրեն նմաններուն հետ հարկ  
կ'ըլլայ որ կենակցի. կամ թէ որ  
հարստութիւնը ընկերութեանց մէջ  
զինքը մտցընէ նէ ալ, ամէնքը կ'ը-  
սեն. Վիսոն ըստըկին՝ որ անանկ կո-  
պիտ մարդու քոլ գնացեր է:

Ի՞նկրթութիւնը թէպէտ մոլութի  
մը չէ, բայց շատ մոլութիւններէ ա-  
ւելի ատելի կ'ընէ զմարդը: Եցբոր  
մէկը դռնէդ ներս մտնէ՝ առանց  
դուռդ զարնելու կամ իր դալը իմա-  
ցընելու, ու յառաջ քան զքու բարի  
եկար ըսելդ՝ պուալով մը կանչէ՝ Իս-  
րի տեսանք ըսելով նէ, ինչ կ'ըսես  
մտքէդ: Դրսուանց Հրամմէ նստէ  
ալ ըսես նէ, ներսուանց Ի՞ս ինչ կո-  
պիտ մարդ է կ'ըսես:

Ի՞նկրթութեան մէկյատկութիւնն  
ալ ան է, որ երբոր կրթուած մարդ  
մը կը տեսնէ՝ չհաւնիր. իր կոպիտ սո-  
վորութիւնները՝ անոր կրթութենէն  
աղեկ կը համարի: Տեսնէ որ ուրիշը  
թաշկինակով քիթը կը սրբէ, ինչ  
դժուարութիւններ հնարեր են կը-

սէ. ու ինքը երկու մատին մէջ քիթը  
սըխմելով՝ դէպ ՚ի գետին կը խնչէ.  
զինքն ալ կ'արդարացընէ, Վթէն ե-  
լածը ծոցը պահելու բան է ըսելով:  
Ուէ որ սեղանատախտակին վրայի փո-  
շիները սրբելու համար լաթ մը ու-  
զես, անիկայ ինչ երկան ձամբայ է  
ըսելով՝ շունչովը կը փշէ կը մաքրէ  
փոշին. թէ որ աղտ մըն ալ կայ նէ՝  
թքովը կը թրծէ կը հանէ, Իստուած  
մարդուս լաթի տեղ ալ՝ ջուրի տեղ  
ալ՝ բերան տուեր է ըսելով. կը կար-  
ծէ որ ուրիշները քիչ մտածելէն՝ գործ-  
քը կ'երկնցունեն:

Հպարտ եղողը ուրիշ հպարտ չու-  
զեր տեսնել. գինովը գինովին կը մե-  
ղադրէ, գինի չես վերցըներ նէ՝ ին-  
չու կը խմես ըսելով. բարկացողը բար-  
կացողէն կը զըզուի. նմանապէս գրե-  
թէ ամէն ախտ իր նմանը կ'ատէ:  
Իսայց անկիրթ մարդը թէ որ կարե-  
նար՝ բոլոր աշխարհք իրեն նման կ'ը-  
նէր: Ձեռքովկերակուր ուտելը տես-  
նես նէ, սիրտդ կը գանի. իսկ ինքը  
անանկ ախորժելով մատուըները կը  
լզէ ու կը ծծէ, որ կարծես թէ կե-  
րակուրին համ տուողը իր մատուը-  
ներն են: Շատ անդամ կ'ըսէ ալ՝  
թէ ինչ համ՝ կ'առնեն պատառաքա-  
զով ուտողները. գրեթէ կը զարմա-  
նայ ալ որ ինչպէս չեն վախնար պա-  
տառաքազը բերաննին խոթելու. կը  
կարծէ որ երեսնուն մէկ կողմէն ծա-  
կէ ու դուրս պիտոր ելլէ: Հազիւ  
հարկի համար դգալ կը գործածէ,  
անոր ալ փայտէն կ'ախորժի. կարծես  
որ մէջը տոգորուած կերակուրներուն  
ձենձին համն ալ կ'առնէ: Լեփլե-  
ցուն դգալն ալ բերանը կը խոթէ, կը  
զարմանաս որ ինչպէս կը սըզմի: Գի-  
նի խմելէն ետքն ալ՝ պեխերը անանկ  
մը կը ծծէ որ կարօտ ըըլլար ղենջա-  
կով սրբելու:

Պատմութիւն մը պատմելու ըլլայ,  
այնչափ միջանկեալ փակագիծներ կ'ը-  
նէ որ գլխաւոր նիւթը կը մունաս:  
Խակ եթէ դուն բան մը պատմելու  
ըլլաս, Հա՝ ես զիտէմ ատ պատմու-

Թիւնը ըսելով՝ խօսքդ կը կտրէ . Ի՞ տանկչէ , սխալ միտքդ պահեր ես , բուն պատմութիւնը իմ քովս է : Հետդ խօսելու ատենը՝ թեհդ կը բռնէ , կը ցընցէ , կը մշտէ . կարծես որ թեդ պիտոր հասկընայ ըսածները : Ուէ որ ոտքի վրայ զքեզ խօսքի բռնէ , անանկ քիթ բերանդ կը մտնէ , մէյմը խօսելով՝ մէյմը զքեզ դէպ 'ի ետե հրելով , որ սրահին ծայրը՝ պատին կը հասնիս , ու դեռ ինքը կը հրէ : Ա՞իշտալ ստորակէտով շունչ կ'առնէ , որ ըլլայ թէ դու սկսիս խօսելու . սկսիս նէ՝ ալ՝ ինք իր խօսքը առաջ կը տանի , բերանն ու ականջը միատեղ կը գործածէ : Խակ թէ որ սխտոր ալ կերած ըլլայ , հոտէն չես դիմանար . մտածել չկայ որ ընկերուն առջի պարտքն է՝ ու րիշին որ և իցէ նեղութի մը չտալ , որ է բուն քաղաքավարութեն էութիր :

Խօսքը հայերէն սկսի նէ՝ տաճկերէն կը լմընցընէ , տաճկերէն սկսի նէ՝ հայերէն . յանկարծ միտքը գայ նէ , երգելալ կը սկսի : Քօրանջելու ըլլայ՝ ձայնը բոլոր դրացիները կը լսեն . փուրնգալու ըլլայ՝ տունը կը սարսի , թուքերը չորս դին կ'անձրեւեն : Ուէ որ խիստ անկիրթներէն չէ , ու թաշկինակ կը գործածէ , ինչելէն ետքը թաշկինակին մէջը աղէկ զննութի մը կ'ընէ քթէն ելածին վրայ . կամ թաշկինակին մէյմը մէկ երեսը՝ մէյմը մէկալ երեսը քիթը սրբելով , երբոր թաշկինակը առջիդ կը տարածէ՝ պըժգալի թատրոն մը կը բացուի աչքիդ առջելը :

Ա երջապէս անկիրթ մարդուն մէկ հատիկ ախորժելի ըրած բանն է՝ Ա՞ընաք բարով ըսելը . անիկայ ալ շատ անգամ ըսած՝ կ'առնէ կը քալէ : Ի՞սանկ անկիրթ մարդկանց բանականութիւնը վրանուն վերցընելու ըլլաս նէ , անասուններէն խիստ քիչ տարբերութիւն կ'ունենան : Երանի թէ չգտնուեին մեր ազգին մէջն ալ ասանկներ , ու աս նկարագիրը մոքէ ձեւացուցած ըլլար և ոչ կենդանագիր :

\*

ԽԵԼԱՑԻ ԽՕՍՔԵՐ ՈՒ  
ԶՈՒՄՐՁԱՎԱՐ ԴԱՊՈՒԱՆԵՐ

Պաղպնիկ պաղաչափութեան :

ԱՌԱՌՄՈՒԹԷԼ կը պարծենայ եղեր ըսելով թէ Խասինին ոտանաւոր ներուն պէս ոտանաւոր շինելու գաղտնիքը գիտեմ : Ա՞նոյ քահանան աս թեթեամութեանը չդիմանալով , հետագայ վերտառութիւնը շարադրեր է .

Ծանրադանդազգ այդ Մառմոնթէլ Որ ոչ խօսի , այլ կակազէ , Կոյր , և կամի զնըկարս դատել , Խոռու , և զննարից ձայնս յերազէ . Այդ հետեւակ այր ձառագէմ Ծիծաղական առեալ դիմակ , Գաղանիս , ասէ , ես քաջ գիտեմ Տաղ Ռասինեայ գրել հանգունակ : Այս գաղանեաց չիք իբր ըզգահաւարիմ աւանդապահ :

ԱՌԵՂՋԱՐԱԿ :

Ը ԱՏ կը սխալի խելացի մարդը՝ թէ որ միտքը դնէ թէ իր գործքերը կամ գրուածքը մեղագրութենէ ազատ պիտի մնան . ու մեղագրանք լսելով նեղանայ նէ , ըսելէ թէ տկար մարդէ : Ծուրքը կամ մաքսը պիտի վՃարուի առանց ուրախութեն և առանց տրտմութեան . և ահա մեղագրանքն ալ տուրք մըն է որ նախանձոտը արդիւնաւորէն կը պահանջէ :

( ՍԹՔՐՆ )

Ա ափլաս գաղղիացի մատենագիրը ( երկրաչափը չէ ) օր մը Փարիզութագւորական պարտեզին մէջ կը քալէր , ձեռքն ալ տետրակ մը բռնած կը կարդար ու մէկդիէն կը նեղանար կը սրդողէր ինքնիրեն : Ա՞կյմըն ալ տեսնէ որ մէկը ետեէն իր անունը կուտայ . կը դառնայ կը նայի որ Վոնթընէն է , որ իր հօրը տեղը դրած էր , ու շատ կը սիրէ եղեր . “ Ազէկ հանդիպեցանք , հայրիկ , կ'ըսէ Ա ափ-